

5486

9147925

S-23

1915



23

14 ԳԱՂԹԱԿԱՆՆԵՐՈՒԻ

ԿԱՂԱԿԱԴՐԵՔԱՐ

1915



ԳԻՆ ՀՀ ՂԵ. ՌԵԶ

Տպարան Մ. ՇՊԻՆՆՍԵ

2004

9(47925)

5-23

ՀԱՅԿԱԿԱՆ ԱՄԱՆՈՐԸ

1945

ԱՄԱՆՈՐԸ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՄԷԶ

Համատարած ու աշխարհասասան ազետի մը
անդո՞հին մէջէն , 1915րդ տարին եղերական
հանդիսաւորութեալք մը ահա կուգայ արեան
հեղեղներու ու աւերածութեան ճամբայով :

Քանատայէն մինչև հնդկաստան , Աւստրա-
լիայէն մինչև կովկաս , ու գրեթէ ողջոյն Եւ-
րոպան . վեց ամիսներէ ի վեր . խաղաղութեան
ու բարօրութեան ողջակէզի մեծ սեղանին վրայ
կը զոհեն իրենց երիտասարդ արիւնները :

Հայը , փռքրիկ ազգ մը , անմասն չի մնար
ողջակիզումի այս փառաւոր առիթէն ու պատի-
ւէն , ու անիկա կը նուիրուի մարդկային այս
մեծ դատին :

Ի՞նչ փոյթ , սակայն , թէ կատարուած այս
եղեռնը ազգերու իրերատեցութեան մէկ բնա-
կան հետևանքն է :

Հայն ալ ատուած , կոխերտուած , անի բաւուած ազգ մըն է , և պէտք է որ անխուսափելիին առջե գլուխը խռնարհեցնէ :

Եւ թող Հայաստանը , յաւիտենական նահատակը , այսօր ըլլայ նորէն քաւութեան նոխազը հզօրներու հակառակութեան , և թող փոթորիկը նորէն շղթայազերծուի մեր հայրենի աշխարհին հորիզոններուն վրայ . մեր ցեղին դարաւոր գոյութիւնը անգամ մը ևս սարսելով և նետելով զայն փորփոքած հրաբուխին խառնարանին մէջ :


Մեծ կոտորածներէն վերապրոզները իրենց աշքերը նորէն կը բանան գիտիներու շեղչակոյտերուն վրայ և իրենց մորթին վրայ նորէն կ'ըգդան պարտուած ու քայլայուած թշնամիին երիվարներուն ամբակները , հոգեվարք վագրի վերջին քէֆն է այս քանդումի և աւերումի դարաւոր աւանդութիւններով այլատերած Տաճիկ բանակին :

Սսեզծագործ արդիւնաբերութեան և շինարար աշխատանքի նուերուած Հայ ժողովուրդը եր պատմական գերին մէջ յանկարծ ընդհատուած , այսօր նորէն կ'օտիպուի իր գոյութեան կոփւը կազմակերպելու Ազգակի գաշտերէն մին . չեւ երգրումի պարփսապները — ուր Հայ ըմբռատութիւնը տոււած իր առաջին զսիները — ամբողջ սահմանագլուխին երկարութեամբ , Հայկական բնաշխարհը արի մասնակի ծովին մէջ նե-

տոււած , իր մխացող հիւղակներուն , իր կոտորուած զաւակներուն և քանդուած տաճարներուն առջե սարսափահար , գոլիք մօտալուտ փրկադործումին յոյսովը կ'ամրապնդուի :

Հայ ազգը որ ամէն նոր տարիի ճշգապահ գործատէրի մը պէս իր կորուստները կը համբէր և միշտ լաւատեսութեամբ նոր տարիի սեմէն ներս կը մտնար , այսօր հազիւ քանի մը տարուան երեսյթական հանդարտութենէ մը վերջ նորէն ահաբեկ կը դիտէ իր զահերուն ահագնութիւնը : Այն երկիրը որ իր ծազկաւէտ հովիտներով և արգաւանդ դաշտերով իրեն քաշած էր նախնի գարերու բանաստեղծ երեակայութիւնները , և ուր պատմական հրաշավէպը զետեղած է գրախտի աւանդավէպը , հիմայ հրանօթներու պողպատէ շարքերավը շրջանակուած կը հանդիսանայ գատերավայրը եղերական անցքերու : Հայաստանը եզած է միշտ այն երկիրը , ուր լացող աշքը կը փորեն կը հանեն , բողոքող լեզուն կը կտրեն . և հեծկլտացող կոկորդը կը սեզմեն . Վեհապանձ լրասիսն է միայն որ մութին մէջ կատարուած եզեռնը կը դիտէ , զանոնք պատմելու համար սահմանէն անցնող Հայդուկներուն :

Ամբողջ աշխարհը ցասումով կը պատմէ Դերման բարբարոսութեան գործած վայրագութիւնները Պելճիքայի մէջ , մեր հայրենիքը տառապանքին մէջ հերոսացած Պելժերուն քաղցը կիսած , խորհրդաւոր համբերութիւն մը կը պահէ :



Այլես չենք լսեր Հայաստանի տաճարներուն զանգակները, մեր խորանները այս անդամ պիտի չարձագ անդեն կաղանդի և Ծնունդի հանդիսաւոր ալելուները. Հայ նահապետական տունը այլես կանգուն չի մնար, և պապիկն ու հանին կաղանդի սեղանին շուրջ հաւաքուած իր թօռաներուն և հարսներուն հետ աւանդական ողջագուրսմերը պիտի չկատարէ, Հայ ծինելոյզը այլես չի մնար, և Հայկական Ամանորի խանդակառութիւնը փոխուած է համատարած մեռելութեան . . . «Սե հաւը կանչեց» մեր երդիքին վրայ,

Բայց, զօտեպնդուինք: Այս անդամ զոհը մինակ չէ ձգուած իր գահին հետ: Ազատութեան արշալոյսը արդէն կ'արփաւէտի Արարատի գագաթէն, և իրականութեան գիշերին մէջ անրջուած Բաղֆիի Մեծ Երազը պիտի իրագործուի:

Հայկական Նաւասարդը նախնի դարերու հեթանոսական շքեզութեամբը պիտի գայ վերաբարձելու ազգային մեծ անցեւալը, և գողթան երդիչները պիտի երդեն հայրենի փառքերը, ազատագրուած հայրենի մէջ:

ԱՄԱՆՈՐԸ ՌԱԶՄԱԴԱՇՏԻՆ ՎՐԱՅ

Աւարայրի դաշտերուն և Անիի պարիսպներուն տակ արտայայտուած ռազմական ոգին, որուն խլեակները միայն կրցանք փրկել մերքանի մը դարու անողնահար ստրկութեան շըրջանէն, վերջին քանի մը տասնեակ տարիներուն հայ ազատագրութեան պայքարին մէջ մարզուած և կազմակերպուած, փայլուն կերպով արտայայտուեցաւ Պալքաննեան մարտադաշտերուն վրայ, այսօր ալ սահմանին վրայ մղուած կահւներուն մէջ հայ կտրիճներու յաղթանակները թշնամի դիակներուն վրայէն կը տարածուին քաղաքակիրթ աշխարհի մէջ: Վրէժի և փոխարինութեան ուխտուածները, Ռուսա տարար բանակներուն առջեւէն, յաղթանակին ճամբան կը յարդեն: Նայեցէք այդ քաջարի դիւցազներուն, անոնց աչքերը սեւեռուած են մեծ իտէալի մը, և անոնց վաստակաբեկ քայլերը կը շարժին գէպի հայրենի սարալանջերն ու բարձունքները, ուր օր մը՝ անհաւասար պայքարին կամաւորուած և վերջնական ստոյդ յաղթանակի ինքնալստահ հաւատքովը ամրապնդուած, միայնակ նետուած էին թուրք ու քիւրտ սպառազէն խուժանին գէմ, իրենց ու սերուն վրայ առած նահատակ ժողովուրդի մը արիւնոտ ճակատագիրը, քաղաքակիրթ աշխարհի սճրագործ անտարբերութեամբը շրջապատռուած, լքուած ու չհասկցուած:

Յեղափոխութիւնը ո՞չ նահանջ կը ճանչնայ
ո՞չ իրաւախոհութիւն , անիկա ո՞չ ազնուական
դիրքերու և ոչ ալ վեհափառ գահերու կորուս
տին վախը ունի , և հազիւ ռազմափողը հըն-
չած , ահա կողիւնները դարձեալ իրենց պատ-
նէշներուն վրայ և Այսօրուան կռուողները , դէ-
պի տառապանքի աշխարհը իրենց արծուային
ոլացումներուն ատեն արդեօք կը վերյիշե՞ն ու
կը ծնրադրե՞ն այն սրբազն վայրերուն առջեւ,
ուր , մօտաւոր անցեալի մը մէջ , իրենց ըն-
կերները թաղեցին :

Անոնց յիշատակովը գերադրդուած , անոնք
պիտի յորդին անդիմադրելի հեղեղի մը պէս , լու-
ծելու համար իրենց առջեւ ցցուող անծանօթ
մեծ հարցականը .

Լինել թէ լինել . . .

Կացէ՞ք , ինկողներու արիւնին հետքերուն
վրայէն գացէ՞ք , և հայրենի հողը թող անգամ
մը եւս թնդայ ձեր յաղթական քայլերէն , ու
կաղանդի այս գիշերով ձեր պատնէշներուն
ետեւէն ու խրամատներուն մէջէն . թշնամի
գնդակներուն տակ , հայ ազատագրութիւնը
գարբնեցք , որպէսզի սա մարտիրոս ազգը
դուրս գայ այս երկունքէն աւելի մեծցած ու
աւելի կենսունակ :

ԱՄԱՆՈՐԸ ՕՏԱՐՈՒԹԵԱՆ ՄԷՋ

Մեր ազգային ճակատագրականութեան ան-
խուսափելին , հալածական փախուստը , այս
անգամ ալ իր մակնթացութեամբ ողողեց եգիպ-
տոսն ու Պուլկարիան , և բոլոր հարեւան եր-
կիրները : Թուրք բանակին ծառայութենէն
խուսափած երիտասարդներու լէգէոն մըն է որ
հայրենազաւ գործի մը իրենց աջակցութիւնը
չբերելու համար կամաւոր աքսորի դատապար-
տելով ինքզինքնին , զրկանքի կեանքով մը
իրենց գոյութիւնը կը քաշշշեն օտարութեան
հանգրուաններուն մէջ : Անոնցմէ շատերը մեր
աչքերուն առջեւն են հոս , փարաւոններու
հիւրընկալ երկրին մէջ , որ միշտ եղած է ,
ազգային շարժումի օրերէն ի վեր , ապահով
ապաստանարան մը հալածական Հայութեան
համար :

Դժուար չէ ճանչնալ զանոնք Գահիրէի թէ
Աղեքսանդրիոյ բազմաթբոխ մայթերուն վրայ ,
իրենց գունատ , լսին ու խոհուն գէմքով :
Հեռուն ձգուած միրելիներու անստոյգ և կաս-
կածելի ճակատագիրը արդէն մոռցուցած է
անոնց իրենց ապրելու անել ճանապարհը : Եղ-
բայրներ ունին կռուող բանակներուն մէջ և
հացի անլուծելի առեղծուածին հետ միս մինակ
ձգուած քոյրեր ու մայրեր կան այն հսկայա-
կան գերեզմաննոցին մէջ , որ կը կոչուի թուր-
քիա . . .

Թղթատարը այլեւս չբերեր դոնէ անոնց
առողջութեան ու ապահովութեան լուրերը ,
քարին ճամբաները արդէն մաշեցան անոնց
ապարդիւն երթեւեկէն , ու տարաբազդ պան-
դուխտը աչքերը յառած Եղիպտոսի պայծառ
երկինքին , կապոյտին մէջ ի զուր կը փնտռէ
մեր աւանդական լրաբերը , անոր հարցնելու
համար .

— Կոունկ , մեր աշխարհէն իսպրիկ մը
յունիս :

Այդ խապրիկը պիտի չգայ դեռ երկար
ատեն , ու Հայ զարիպ երիտասարդը Պէին-Էլ-
Սուրէնի գոհիներուն մէջ իր ողբալի սենեակին
խորը ամփոփուած , մոմի պլազմոզ լոյսի մը
առջեւ պիտի տօնէ Հայկական Ամանորի և
Ծնունդի գիշերները , կամ աւելի ճիշդը , պի-
տի սգայ կորսուած ընտանեկան բոյնին կարօ-
տը , անցեալ տարեգլուխներու երջանիկ յի-
շատակովը հրահրելով օտարութեան մէջ ան-
ցուցած իր գժբազդ Ամանորը :

Բայց Եղիպտոսը Հայ ջոջերու կերպոնա-
վայրն է : Պիու իշխո՞ն արդեօք անոնք , թէ
տարիներ առաջ , իրենք ալ գժբազդ օտարա-
կաններ էին հոս , բայց այսօր բազդը իրենց
ժպտած է : Նուիրական պարտականութիւն մը կը
ծանրանայ վրանին , եղբայրայրական ջերմ հա-
մակրութեամբ մը շրջապատելու Թուրք բըսնա-
պետութեան զոհերը



5486

2

0001471

2013

ՀՅ Ազգային գրադարան



NL0001471

